

ԴՆԴ. ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

# ՎԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՈԽԻՒՆԵՐԸ ԵՒ ՎԵՐՋԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ \*)

( ԶԻՆԻՈՐԱԿԱՆԻ ՄԸ ՑՈՒՇԵՐԸ )

## I

Դէպի Վան.— Յուշեր կույի եւ սարսափի օրերէն.— Տէրմէն եւ Ռամկավարներու իշխանութիւնը.— Կազմակերպական եւ զանազան աշխատանքներ .— Հայոց Զորի տեղաւորումը.— Բիթլիսի վտանգը.— Դէպի Շատալ :

Փետրվար 6, 1916.— Զմեռնային արեւոտ օր է :

Զիաւորներու խումբ մը, Երեւան - Զուլֆա գծով կը յառաջանանք հանդարտորէն : Թուղ մեծ չէ, ընդամենը 8 հոգի, որոնց մէջ վասպուրականի լաւագոյն գործիչներէն երկուքը՝ Գրիգոր Պուղացին ու Լեւոն Շաղոյեանը :

Կը մեկնինք Վան :

Դեռ հինգ օր առաջ Աշտարակն էի, Երբ Կոմսէն (Վահ. Փափաղ-ևան) Երեւան հրաւիրող տոմսակ մը ստացայ : Փետրւ. 2-ին իր բնակարանին մէջ կարեւոր խորհրդակցութիւն մը տեղի ունեցաւ, որուն ներկայ էին Գրիգոր, Լեւոն եւ ես : Այս խորհրդակցութեանց գլխա-

\*) «Վէմ»-ի նախորդ համարով վերջացաւ Հմ. Մանուկեանի «Յուշատետր»-ի հրատարակութիւնը : Խնչպէս խոստացել էինք, այս համարից յաջորդաբար պիտի տանիք Գնդ. Տ. Բաղդասարեանի յուշատետրը, որ զրի է առնեած օրը օրին, դէպէիրի ընթացքում : Օրագրութիւնը սկսում է 1916 թ. Փետրվարից եւ հասնելու է մինչեւ Հմ. Մանուկեանի յուշագրած օրերը : Այս եւս բանգագին զիւք է մեր նորագոյն պատմութեան համար, մանաւանդ որ հեղինակը ո՛չ միայն գործօն դերակատար է եղած, որ գտնել է միշտ դէպէիրի կենորումում, այլ եւ ուշադիր դիտող է եւ կենդանի արձանագրող :

ւոր առարկան եղաւ՝ ի՞նչպէս օր առաջ Վան համիլ եւ կացութեան տէր դառնալ:

Վերջին նահանջէն յետոյ, Վանի մէջ ոռւսական բանակին կողքին, բաւական ազգարնակութիւն էր մնացած, գլխաւորաբար գաւառի ժողովուրդէն, որի ստուար մասը կը կազմէին Շատախցիները: Շատ թշւառ վիճակի մէջ կապրէր այս ժողովուրդը: Տարրական սննդնդի համար կը պակնէր պէտք եղած մթերքը: Ժողովուրդը մերկ էր եւ հագուստ - կապուստի մեծ կարիք ունէր: Տներու մեծ մասը քանդւած կամ այրւած ըլլալով՝ բնակարանի սուր կարիքը զգալի կը դառնար: Ո՞չ լծկան եւ ո՞չ ալ սերմնացու կար եւ ժողովուրդը զրկւած էր ստեղծագործական աշխատանք կատարելէ: Բարոյապէս ալ նոյնքան յուսալքւած էր: Զկար նախկին խանդավառութիւնը: Կուսակցական ողին եւ կազմակերպական կարգապահութիւնը խախտած: Էր: Յրւածութիւն եւ ընդհանուր անտէրութիւն մը կը տիրէր ամենուրեք: Եւ ինչ խօսք որ, ինչպէս միշտ, այս անդամ ալ այս բոլորի միակ «պատասխանատուն» կը համարէր Հ. Յ. Դաշնակցութիւնը...:

Թիֆլիսի եւ Երեւանի մէջ, մեր հակասակորդները իրար անցած՝ յաջողած էին Վան ուղարկել ուսւանհապետ մը — Տէրմէն, ու անոր շուրջ հաւաքւած Եղարեան - Թէրզիսպաշեան - Զանդալեան երրորդութիւնը մի քանի տեղացիներով իրենք իրենց կազմեր էին փոքրիկ քաղաքապետութիւն մը եւ առօք - փառօք կը կառավարէին Վասպուրական աշխարհը:

Այս էր Վանի ընդհանուր պատկերը, երբ մենք Երեւանին մնաս - բարով ըրինք ու ճամբայ ելանք:

Կանցնինք հայկական Ղամարլու եւ Դաւալու գիւղերը: Կը զիշերենք պարսկական Սատարաք գիւղը: Կը հանդիպինք Նորացէն, Խանուխլար. լաւ տրամադրութիւն եւ բարձր ողի կայ Շարուրի այս շրջանի հայ հասարակութեան մէջ, ինչպէս նաև կուսակցական աւանդութիւններ: Յեղափոխական նախկին փոխազրութիւնները եւ դինատար խումբերը մեծ մասով այս տեղերէն անցած են:

Կը հասնինք Նախիջեւան ու Գուլֆա: Էրզրումի գրաւման խանդավառութիւնը գեռ կարձագանդէ այս շրջանը, բարձրացնելով արրամագրութիւնը հայ հասարակութեան մէջ եւ յուսալքումի մատնելով պարսկէներն ու թաթարները...:

Փետր. 11. — Կանցնինք Արաքսի վրա ձգւած երկաթեայ խոշոր կամուրջը — Զուլֆա — եւ կը մտնենք պարսկական հողը: Իսկոյն եւ եթ աչքի կը զարնէ այս երկրի յետամնացութիւնը: Ճամբաները աղ-

տոտ եւ անկանոն։ Բնակաբանները ցածլիկ ու մութ։ Մարդիկ աղ-  
տոտ։ Ամէն կողմ չքաւորութիւն եւ թշառութիւն։ Ճամբու երկայն-  
քին հիմնւած են ոռւսական էտապներ կամ Քաղաքներու Միութեան  
սննդակայանները։

Գեղեցիկ արեւ է, սակայն քամի մը կը վշէ եւ ցուրտը զգալի է։  
Կանցնինք Տղմուտ գետը եւ կը մտնենք Աւարայրի դաշտը։

Գեղեցիկ է ան եւ ծառաղարդ։ Գեղեցիկ է մանաւանդ անոր պատ-  
մութիւնը……։ Ահա ուղղական զործողութիւններու նոյն թատերա-  
բեմը, ուրտեղ Վարդանանց հերոսամարտէն 9 դար յետոյ, Նազար-  
բէկեանն ու Անդրանիկը մաքառեցան՝ պատմութեան կրկնութիւնը  
երեւան հանելով։

Երեկոյեան կը հասնինք Շոտավ, Հայ - թաթարական դիւզ մը։  
Պէտք եղաւ բաւական ժամանակ զուրս մնալ այդ ցրտին, մինչեւ որ  
մեր աղա - զիւղացիները բարեհաճեցան մեզի ու մեր ձիերը տեղա-  
ւորել։

Փետրւ. 14. — Խոյէն կանցնինք ու կը մտնենք Կոտոլի կիրճը։  
Սկիզբն ու վերջաւորութիւնը քիչ մը լայն, իսկ վերջին մասը շատ  
նեղ ու երկար կիրճ մը։ Երկու կողմերէն կը բարձրանան ցից - ցից  
կատարներ, որոնք հիմա ամբողջութեամբ ճերմակ ձիւնով են ծած-  
կւած։ Առատ ձիւն կը տեղայ. բուք ու բորան է սաստիկ, ու 10 քայլ  
հեռաւորութեան վրա զիրար չենք տեսներ։ Զախ կողմէն կը վազէ  
Կոտոլի գետը՝ սահուն եւ կատաղի, որը կը լիշեցնէ Բերկրիի Բէնոփ -  
Մահուն……։

Բարեբախտաբար, կը հանդիպինք ոռւսական էտապի մը։ Քիչ  
մը կը տաքացնենք մեր սառած մարմինը, ինչպէս նաեւ մեր ձիերը  
քիչ մը շունչ կառնեն ու կը կերակրուին։

Երեկոյեան կը հասնինք Հապաշուն քրտական գիւղը, ուրտեղ  
այժմ կապրին խառն քիւրտ եւ Հայ ընտանիքներ։ Հայերը կը կազ-  
մեն 20 ընտանիք, մեծ մասը Սարայի շրջանէն, իսկ քիւրտերը մօտ  
200 անձ։

Գիշերեցինք Աւզատիկի յայտնի Ծէս Կիրակոսի տունը։ Ի՞նչ ուր-  
տաձմլիկ պատմութիւններ ըրին մեզի Ծէս Կիրակոսն ու իր կինը……։

— Ճիշտ տարի մը կը լինէ։ Սարայի զայմագամի Հրամանով ոստի-  
կանները մտան գիւղը (Աւզարիկ)։ Շալակաոր անւան տակ նախ բո-  
լոր երիտասարդները հաւաքելով գիւղէն զուրս հանեցին եւ անխնայ  
կոտորեցին։ Յետոյ, գիւղը վերադասնալով, մնացածը՝ կին, երե-  
խայ, ծեր, բոլորը կոտորածի եւ թալանի ենթարկեցին։ Հրաշքով

միայն 25 հոգի ազատւեցանք, ու այդ ահաւոր ցուրտին, մերկ ու բոկոտն, ահագին ճանապարհ կտրելէ յետոյ, Սալմաստ ապաստանեցանք:

Այս գէպքերը տեղի կունենան ոռւսական բանակի առաջին նահանջի ժամանակ, երբ համարեա թէ ամբողջ Սարայի եւ Բաշգալէի շրջանը միեւնոյն դժբախոռովթեան ենթարկւեցան: Պետական ժանտարմները եւ ՇարաՓ բէյի 500 համբակիները կը մտնեն Բաշգալէ, հայոց ամբողջ ունեցածը թալանելէ եւ տուները այրելէ յետոյ, 10 տարեկանէն վար եղող բոլոր այր մարդիկը կը կոտորեն եւ անոնց դիակները կը ձգեն անթաղ պարտէներուն մէջ:

Դարձեալ Սարայի ժանտարմները Ախոռիկ կերթան, բոլոր հայրը կը հաւաքեն, իբր թէ Սարայ պիտի երթան քանդւած զօրանոցները նորոգելու, մինչդեռ, Աւղարիկի մօտ բոլորը կը ջարգեն, ու անոնց գիակները ամբողջ 7 օր մէջտեղ կը մնան, մինչեւ որ Ախոռիկէն ազատւած հայ կիները կուգան եւ կը տանին իրենց գիւղի գերեզմաննոցը թաղելու: Նոյն օրը տեղի կունենայ Հասան - Թամրան եւ Թաշօղի գիւղերու ջարգը, Հաղարէն ու Սաթմանց գիւղերու տեղահանութիւնը, կողոպուտն ու կոտորածը . . . :

Փետր. 15.— Առաօտեան կը շարունակենք մեր ճամբան: Կը մտնենք Կոտոլ գիւղը, ուր կը հանդիպինք Վանի յեղափոխական գործիչ Գրիգոր Խլզթեանին, որը այս կայանի պետն է այժմ: Կը ահոնենք Կոտոփա Համբարձումեանը՝ վերջերս նշանակւած Քաղաքներու Միութեան լիազօր Վանի շրջանի համար: Ան երեւանէն մեկնած էր մեզմէ քանի մը օր առաջ:

Քիչ մը հանգստանալէ յետոյ, կը շարունակենք մեր ճամբան: Երէկ սկսած Կոտոլի կիրճը այսօր, կէսօրին, հազիւ վերջացաւ ու սկսաւ Սարայի լեռնադաշտը:

Սարայ բոլորովին քանդւած է: Հազիւ քանի մը պաշտօնեայ կը դտնեի եւ ասորի ընտանիք մը, ուրտեղ եւ գիշերեցինք:

Փետր. 16.— Կը շարունակենք կորել այս ձիւնապատ լեռնադաշտը: Կանցնինք Մահմատըքի ձորով, որը նշանաւոր է իր ցրտաշունչ քամիով: Զմեռը զգալի է եւ սառը մինչեւ մեր ոսկորները կը ծեծէ: Կը մօտենանք Արճակի լճին, որը նոյնպէս սառած է. այդ նշան է այս ձմեռւայ խստաշունչ ըլլալուն: Երեկոյեան կը հասնինք Արճակ:

Արճակ փոքրիկ գաւառ մըն է, ինկած Վանի արեւելեան կողմը, համանուն լճի ափին: Այս գաւառը մէկ մասով դաշտային է եւ միւս

մասով լեռնային : Ամենէն մեծ դիւզը Խառակոնիսն է, ուրտեղ եւ կատարւած է հերոսական պայքարը :

Սարայի կանոնաւոր սստիկանները եւ ՇարաՓ բէյի հեծելազօրը կատարած կանոնական այս գաւառը եւ անխնայ հուրի ու սուրի կենթարկեն :

Նոյն չքանի դաշնակցական գործիչ Շիրինի կարգադրութեամբ Խառակոնիս կը կեղբոնանան Արճակի, Մանտանի գիւղացիները, ինչպէս նաև Աղարին եւ Բողադքասանի փախստականները, թւով մօտ 3000 հոգի : Թշնամին 1500 հետեւակ եւ հեծեալ զինւած ուժերով եւ մէկ թնդանօթով կը յարձակի Խառակոնիսի վրա : Զինւած գիւղացիութիւնը հերոսաբար կը գիմալը մինչեւ երեկոյ՝ թշնամին խլելով 67 դիակներ : Սակայն, հաշւի առնելով թշնամու թւական գերազանցութիւնը, գիշերով կանցնին կղզլճաւ : Մէկ օր ալ հոն կը գիմալը բնական, բայց անընդհատ հալածւելով՝ կապաստանին Աւերակի գիւղը, ուրտեղ եւ կը կազմակերպէի վերջին գիմալը ութիւնը : Ամբողջ օրը, թշնամու հաղարաւոր հետեւակ եւ ծիաւոր զօրամասի զրոհներուն, անոնց ոռումբերու եւ զնդակներու տարավին տակ, հայկական գիրքերը անվեհեր կերպով կանգուն կը մնան՝ տալով թանգարին զոհեր : Խաւարը իջնելուն միայն, Շիրինը կը յաջողի մօտ 10.000 հալածական այս ժողովուրդը Շահքաղիկ լեռներով եւ Սղգայի գըծով հասցնել Այդեստանի հայկական գիրքերը . . . :

Փետրւ. 17.— Կը պատահինք Շահքաղի . քիչ մը կը հանդստանանք ու երեկոյեան կողմը իանդավառօրէն կը մտեննք Վան :

Ահա Վանը, Հայոց աշխարհի դարզը : Իրապէս Վանը իր լեռներով, գետերով, իր կապուտակ սիրուն լիճով ու անոր կազմած գեղեցիկ տեսարաններով բացառիկ տեղ մը կը գրաւէ հայկական հողամասին վրա : Հեռաէն մեր դէմ կը ցցւի քաղաքի պատմական բերդը, որուն վրա եկաւ բազմեցաւ հին դարերու գեղեցկուհին ու սիրահարը՝ Շամիրամ . . . : Քանի՛ քանի անդամ ձեռքէ ձեռք անցած է այդ քարաբլուրը : Դեռ տարին չըրացաւ, երբ անոր բարձունքներէն Վասպուրականի մարտական ժողովուրդը իր հնարած թնդանօթի ուրուներով ուրասական բանակի յաղթական մուտքը ողջունեց . . . :

Աւելի հեռաէն ուրիշ գեղեցիկ հորիզոններ կընդգծւին : Ահա մեր ձախ թեւի վրա ցցւած՝ հպարտ եւ երկգաղաթ Վարագայ լեռը : Աւելի դէպի աջ՝ գեղեցիկ Արդոսն ու Եղերովը կը շղթայաւորեն հորիզոնը : Շատ աւելի հեռուն, դէպի հիւսիս, երկնքի մէջ մխւած է ձիւնապատ սէդ Սիփանը՝ այս աշխարհի Արարատը . . . իսկ դէպի արեւմուտք հպիւ կուրապծւին նեմքութն ու Գրգուռը : Եւ այս բարձրաբերձ լեռներու ու հպարտ կատարներու ոտներուն բնութիւնը փո-

բած է այն դեղեցիկ ու ընդարձակ աւազանը, որուն մէջ կը ժալտի ու կը խայտայ վանի անման ու կապուտակ լիճը...:

Փետր. 18. — Դեռ արշալոյսը չբացւած ընկերներն ու գիւղացիները թափեցան մեղ մօտ: Մեծ մասը շատախցիներ են. ոգեւորւած են բոլորը ու խանդավառ մեր ներկայութենէն: Անձնապէս ես ալ ոգեւորւած եմ ու կը յիշեմ այն ջերմ, մասերմիկ ընդունելութիւնը, որուն տրժանացայ մէկ տարի առաջ, երբ էրզումի ճակատէն Շատախի կը վերադառնայի...:

Աֆսո՞ս, շատերը չկան այդ օրւայ մարտնչողներէն:

Շատախցիներու մէջն է նոյնպէս Սիւտիկէնցի Ազատը, Շատախի հերոսամարտի գլխաւոր զեկավարներէն մին: Մեղի կառաջնորդէ Յիգեցի Տինոսի տունը: Զինք կը ճանչնամ 1909-էն: Գիւղական Կոմիտէի անդամ էր, նւիրւած եւ հայրենասէր երիտասարդ: Անցնող բոլոր դառնութիւններն ու փոթորիկը բնաւ չեն ազգած իր վրա: Կուսակցական կարգապահնութիւնն ու պարտականութիւնը յարդող՝ նոյն հիւրասէր Տինոսն է մեր առջեւ:

Երեկոյեան Լեւոնի եւ Գրիգորի հետ գացինք Համազասպի շտապը: Ներկայ էին Կոստիան, Արմենակը, Աթանասեանը: Խօսք եղաւ արշուտանք մը կազմակերպել Խիզանի շրջանին մէջ: Համազասպը այս մասին պիտի խօսի ոուս հրամանատարին, անոր միտքը պատրաստելու համար:

Փետր. 21. — 7 հոգով գացինք Լէսկ՝ շատախցիներու մօտ: Այս շրջանը տեղաւորւած են մօտաւորապէս 250 շատախցի ընտանիքներ, մեծ մասը Սիւտիկին գիւղացի, որոնք աւելի տանելի վիճակ ունին, քան միւս գաղթականները: Ասոնք բոլորը վան մնացած են Արամի վերջին նահանջէն յետոյ:

Մէծ պատերազմի ընթացքին, Վանի ճակատին վրա, բազմաթիւ նահանջներ տեղի ունեցան, որոնք շատ անդամ իրենց մասնաւոր անուններով յիշւեցան:

1915-ի մէծ նահանջէն յետոյ, Արամ 400 հոգիէ բազկացած վասպուրականցիներով սուսական բանակի հետ անմիջապէս Վան վերադարձաւ: Օրինապէս եւ տրամաբանօրէն Արամ իր նահանջապետութիւնը շարունակեց: Սակայն, հաղիւ թէ 7 օր անցած էր, երբ սուսերը նորէն նահանջեցին՝ ստիպելով մեղի ալ քաշւիլ դէպի Խոշապ: Զնայած որ Ոստանի կողմէն ոչ մէկ թշնամի ճնշում կար, ճիշտ նոյն օրը Մուրատի հետ քանի մը ձիւաւորներով հետազօտութիւն մը կատարած էինք դէպի թշնամի դիրքերը: Խոշապ չհասած ոուսերը ետ գար-

ձան . մենք ալ եկանք : Մէկ քանի օր յետոյ , դարձեալ նահանջ . . . և այս անգամ Բերկրիի գծով : Միշտ ոռւասկան բանակի կողքին կը հասնինք Բայազիտ - Աղա : Հիմանալի է գիշերւայ ոռւսերու երգեցողութիւնը - «Տէր , պահեա՛ զցարն» . . . : Եւ ի՞նչ զարմանք , յաջորդառաւոտեան , բանակը փոխանակ նահանջը շարունակելու , ետ վերադարձաւ դէտի Բերկրի - Վան : Արամ համոզւեցաւ , որ անհնար էր այլեւս մեր յամառիլն ու մնալը , եւ ամբողջ իմբով վերադարձանք իգղիք : Իսկ մեր ժողովուրդի մէկ մասը յամառեցաւ ու մնաց , եւ ահա նորէն զիրար գտանք :

Փետրի . 26. — Համազասպը յայտնեց , թէ ճակատի հրամանատարը չի համաձայնիր Խիզանի ծրադրին : Մտածեցինք առաջարկել խոր հետազոտութիւն մը կատարել դէպի Շատախ :

Վերջին նահանջին , կուսակցական մաս մը գէնքեր եւ ռազմանիւթ կեղրոնացւած եւ պահւած էր որոշ վայրի մը մէջ : Որոշեցինք դուրս հանել , որովհետեւ գէնքի մեծ պակաս կը դգայինք տեղական խումբեր կազմակերպելու համար : Ապարդիւն անցաւ մեր առաջին փնտոտուքը , որովհետեւ բնակարանները բոլորը այրւած եւ աւերակները իրար խառնւած ու անճանաչելի դարձած են : Այս գործին մէջ մեղի օգնութեան հասաւ Համազասպի զինորներէն Սեղբարը , որը ճիշտ տեղը մատնանշեց : Պեղելէն յետոյ , դուրս բերինք 350 հրացան , դժբախտաբար , մեծ մասը վառւած : Ողջ վիճակի մէջ գլուխանք միայն 16 սնտուկ փամփուշտ : Որոշեցինք բոլորը բաժանել ժողովուրդին : (Զմոռնամ յիշել , որ մենք երեւանէն եկած էինք Համազասպի կամաւորական թուղթերով եւ կը համարէինք իր գունդի զինորը) :

Փետրի . 27. — Ամէն օր ժողովուրդէն բազմաթիւ դիմումներ եւ զանգատաներ կը լսենք Տէրմէնի իշխանութեան շորջ : Բամկավարները շատ անախորժութիւններու տեղի կուտան : Անհրաժեշտ է որ աւելի բարեխիղճ մարդիկ գան իշխանութեան գլուխը : Անկարելի է այս ձեւով շարունակել . . . :

Փետրի . 28. — Կոստիայի մօտ ենք : Կը խորհրդակցինք Բիթլիսէն դալիք գաղթականներու տեղաւորման մասին : Անդրանիկ ճակատէն կը հեռացրէ , թէ օրէ օր գաղթականութիւնը կը շատնայ , ու ինքը մինակ չի կրնար հասնիլ անոնց օգնութեան գործին : Որոշեցաւ Դանիէլ վարդապետն ու բժիշկ Տէր Թովմասեանը ուղարկել մինչեւ Դատաւան , կեղրոնական կայսն մը հիմնել Աղթամար , եւ երկրորդական կէտեր՝ Սուրբ Յակոբ ու Սորբ :

Փետրի . 29. — Մեր Վան հասնելէն առաջ , Դանիէլ վարդապետի



նախաձեռնութեամբ հոս կազմւած էր ժամանակաւոր մարմին մը, կազմակերպական աշխատանքները տանելու համար։ Այսօր ժողով մը ունեցանք այդ մարմնի հետ։ Նկատի ունեցանք բոլոր հնարաւորութիւնները, կազմակերպութիւնը վերստեղծելու համար։

Առաջին առթիւ որոշեցաւ.

1.— Իսկոյն կատարել երկիր գտնւող ժողովուրդի ճշգրիտ վիճակագրութիւնը։

2.— Արձանագրել կուսակցական անդամներ եւ ջանալ փոքրիկ խումբերու վերածել։

3.— Փաստեր եւ տեղեկութիւններ հաւաքել ուամկավարներու գործունէութեան եւ իշխանութեան վերաբերեալ։

Մարտ 1.— Երկու զինւոր մեր հետ առնելով՝ Լէսլ գացինք վիճակագրութիւն կազմելու եւ զէնքի ընդունակ մարդիկ արձանագրելու համար։

Խոտի մեծ պակասութիւն կը կրենք։ Փոքրիկ կարաւան մը ուղարկեցի Ելման խոտ հաւաքելու։ Ես ալ գացի, ու գիշերեցինք կարապետեան Սահակի տունը։ Ան կը պատմէ սարսափի օրերէն։ Իրենց ընտանիքները Աւանց փոխազրելէ յետոյ, տղամարդիկ սարէ սար, այրէ այր թափառելով եւ պահւելով՝ կրցած են աղատ մինչեւ կամաւորներու համնիլը։ Մօտակայ Մարմետի բնակիչները հաւատարով թրքական բարեխնամութեան՝ գիւղը մնացած եւ բոլորը կոտորւած են։

Մոխիրի վերածւած է Զէվին թրքական գիւղը։ Ճէվտէթի նահանջին, այս շրջանի թուրքերը կը շտապին Վան համնիլ փախչիլ - ազատւելու համար, սակայն Աւանցին անդին չեն կրնար անցնիլ, քաղաքը հայերու կողմէ գրաւած ըլլարուն պատճառաւ, եւ կը ստիպւին վերադառնալ եւ կեղրոնանալ Զէվին։ Հայերը կը պաշարեն զիրենք, ու կը սկսի կատաղի կոիւ մը։ Համազասպի զունդը կը հասնի եւ բոլորին հաշիւը կը մաքրէ . . . (թւով մոտ 5 - 600 հոգի)։ Մարդկային զանկերն ու մարմնի զանազան մասերը դեռ փուած են չորս կողմը։

Մարտ 8.— Կանոնաւոր կերպով կը ջանանք մեր գալթականները տեղաւորել Հայոց - Զորի շրջանը՝ հետապնդելով միաժամանակ երկու հիմնական նպատակ։ Առաջին՝ գիւղացիութիւնը քաղաքէն դուրս հանել եւ հողին կապել՝ հոգալով իրեն լծկան եւ սերմնացու; Երկրորդ՝ Հայոց - Զորի շրջանը աւելի վտանգաւոր գոտի ըլլարով՝

մեղ համար կաղմակերպական եւ ինքնապաշտպանութեան առանձին թատր ստեղծել . ուսմկավարներու իշխանութիւնը մինչեւ հոն չասնելով՝ մեր գիւղացիները աւելի ազատ ու համարձակ կապրին : Արդէն բաւական ընտանիքներ տեղաւորւած են : Անհրաժեշտ է երկար չըջան մը ընել եւ բոլորն ալ տեսնել տեղւոյն վրա :

Լեւոնի, Պօղոսի \*) եւ Ավատի հետ անցանք Հայոց - Զոր : Կը հանդիպինք Բերդակ, ուր տեղաւորւած է շատախցիներու մէկ մասը : Կանցնինք Խոսով, Երբեմնի շէն ու բարեբեր այդ շրջանը . այժմ կատարեալ աւերակ ու ամայութիւն է : Երկնից թռչուններ իսկ չեն հանդիպիր մեր ճանապարհին : Էստ մեր կարգադրութեան, շատախցիներ սկսած են փոխադրւիլ այստեղ ալ : Տեղացիներէն երեք - չորս հոգի հազիւ կան : Կը գիշերենք տեղացի Վէրտոյենց առւնը : Մկրտիչ Ներսէսեանը մէկ քանի գէպքեր կը պատմէ սարսափի օրերէն : Հիրճի մէջ Իշխանի սպանւելէն մէկ օր յետոյ, իրենց դիւլի մարդիկը լեռը կը բարձրանան ու կը մնան 10-15 օր, մինչեւ որ Լազգին իր հրոսակումբով կը յարձակի ասոնց վրա : Աւելի կուէ մը յետոյ, ազատւողները կը յաջողին անցնիլ Վարագ եւ իջնել Այդեստան :

Կանցնինք Հայոց - Զորի աւերակ գիւղերով՝ քանդւած, փլիւլած, կամ հրկիղւած : Տեղ - տեղ մէկ - երկու ընտանիքներ եկած ու նոր կը տեղաւորւին : Վերին Պժնկերտ դարձեալ քանի մը շատախցի ընտանիքներ եկած տեղաւորւած են : Կը հանդիպինք Խառնուրդ, քիչ մը հանդիսատ կառնենք Աղսենցի (Նորտուզ) Գաբրիէլի մօտ : Այստեղ տեղաւորւած են նորտուզցի հարիւր անձ, որոնք մինչեւ վերջին Ռոտանի կոիւը դեռ քիւրտերու մէջ կը գտնէին Մլա - Մէրկէի կողմերը : Գաբրիէլը մեզի կը հաղորդէ քիւրտերու մէջ Շատախի կոիւներու շուրջ խօսած պատմութիւնը : Կը յիշէ մասնաւորաբար «Ազգային Այրի» \*) թողած սարսափը քիւրտերու վրա : Գաբրիէլը տեղեկացուց նոյնպէս, որ Հաջի - Մահմուղը հրկիղած է թաղը :

\*) Շատախցի մտաւորական մը : Մասնակցած Շատախի ամբողջ հերոսամարտին : Աշխատակցած մեզ հետ 1916 - 1918 : Սպանեած Կոստիայի հետ, Սայլին - Ղալայի մէջ :

Տ. Բ.

\*) Շատախի Թաղին նայող Մէտմիար լերան կուրծքին մէջ կը գտնիւ այս այրը, ուրտեղ առաջին ամեցամ ապաստանած է Վարդանը ու այնուհետեւ կոչուծ է «Ազգ Այր» : Մեր կոիւներուն, արշալոյսէն առաջ, երկու լաւ նշանաձիգ զիւնոր պաշարով միասին հոն կուրղարկէինք : Անոնք իրենց տիրադ աներեւոյք դիրքի եւ ուղիղ նշանառութեամ շնորիւ սարսափ կը ձգէին բուրքերու վրա եւ կարգիկին անոնց ազատ շարժումները՝ խլելով բազմաքիւ զնիեր :

Տ. Բ.

Կանցնինք Աստւածաշէն : Հոս կապրին այժմ 8 հոգի : Այստեղ ալ թուրքերը ժողովուրդը հաւաքած են մէկտեղ եւ ապա բոլորը միասին կոտորած : Նոյն սեւ բախտին արժանացած են էրէրին, Հանդըշտան, Կղզի հայկական գիւղերը :

Կը մտնենք նոր Գեղ . նորէն վլիլած ու աւերակ : Հոս կան 7 տըղամարդ առանց ընտանիքի : Կը հիւրասիրւինք Աւոյի մօտ : Սարսափի օրերուն, այս գիւղը կրցած է ազատւիլ : Խշանի սպանւելու լուրը առնելուն պէս, հայերը կը պաշարեն գիւղամիջի թուրք պահակատունը եւ իրենց ամբողջ կայքով կը յաջողին ապաստանիլ Վարագ, որը շատ հեռու չէ այս տեղէն :

Մարտ 10.— Վերադարձանք վարի Հայոց - Զորը : Կեմ գիւղն ենք : Հաղիւ թէ քիչ մը բանջար ու աղ կը գանենք կշտանալու համար : Կատարեալ թշւառութիւն :

Քաղաքէն մեղ մօտ եկան նշանը, Գրիգորը եւ Անդրօն : Պուլարացին կը գրէ մեղի՝ անցնինք Փրխուս (Կարճկան) : Կը յայտնէ թէ Համազասպի զինորները 2 - 300 սեւատաւարներ կը բերեն այդ կողմերէն, զորս պէտք է կերպով մը առնել իրենց ձեռքէն եւ գաղտնի ճանապարհով Հայոց - Զոր փոխադրել, գիւղացիներու վրա բաժանելու համար :

Գիշերով անցանք Քերծ : Շէն ու հարուստ նախկին գիւղին մէջ հաղիւ 7 - 8 հոգի կապրին այժմ : Իրենք կեփեն, կը լւան ու կը թափեն : Սարսափի օրերուն ժողովուրդի մէկ մասը անցած է Անդղ մօտակայ գիւղը ու այնտեղ կոտորւած է, իսկ մնացած մասը քաշւած է լեռը եւ հետզհետէ փոխադրւած Փեսանդաշտ, Լեւոնի մօտ :

Մարտ 11.— Առաւօտ կանուխ ճանապարհեցանք : Կանցնինք Ոստանով՝ Ռշտունեաց գաւառի զլիաւոր քաղաքը, հին օրերուն նւիրւած Լուսին աստւածուհուն : Ծառախիտ սիրուն աւան մը, որ կը սկսի Արդոսի լանջերէն ու կը տարածւի մինչեւ ծովափը, ուր կանգուն կը մնայ գեռ հին արարական կոթող մը :

Արամի ճահանգապետութեան օրով մեր Լեւոնը այս տեղի գաւառապետը կարգւած էր : Կարճ ժամանակով մը Արծրունիներու հին ամրոցը ազատութեան չողը վայելեց : Սակայն, աւա՛ղ, այժմ ամբողջապէս ամայի ու մոխրակոյտի վերածւած է : Ի՞նչ զառնագին տաղեր պիտի երգէր եղիչէն, որու աճիւնները ամփոփւած են այս սրբազն վայրերուն մէջ : (Զարահան Ս. Նշան վանքը) :

Ոստաերը ամէն տեղ ահապին խրամներ են փորած եւ լաւ ամբացուցած :

Կը հանդիպինք Աղթամարի դրսի տունը : Հոս հանդիպած եմ առաջին անգամ 8 տարի առաջ դաշնակցական զինւոր Պետրոսի հետ (Բառատա) : Հոս էր եւ Իշխանը . ինչքա՞ն ջանք թափեց վերաշխելու եւ կազմակերպելու այս տունը, սակայն, չէնքը դարձեալ աւերակ է հիմա, իսկ ինքն ալ քաւութեան նոխազ դարձաւ իր այնքա՞ն սիրած Լեռնապարին :

Կը հասնինք Նոր Գիւղ . մեր ձիերուն գարի, մեզ ալ քիչ մը պաշար վերցնելով՝ կանցնինք Տեղեիս քրտական ամայի գիւղը : Այսուհետեւ այլեւս բնակչութիւն չկայ . աւերակներու եւ ամայութեան մէջ կը թափառինք :

Մարտ 12.— Կանցնինք Թախմանսի կիրճով, ջրառատ, ծառադարդ գեղեցիկ ձոր մը : Շրջակայ գիւղերը բոլորը քրդական են, այժմ աւերակ ու անմարդաբնակ : Թուրքերը այս գիրքերուն վրա կատաղի գիմադրութիւն են ցոյց տևած ոռւսական բանակին : Դեռ որոշ կերպով կերեւին իրենց փորած խրամները, որոնց մէջ պարապ փամփուշտները գէզեր կազմած են : Նշանաւոր է Անդրանիկի գիշերային բուռն գլուհը այս ճակատին վրա, որը ստիպեց թուրքերուն թողնել կապոյտ - կողի լեռնաշղթան :

Կը բարձրանանք Ս. Յակոբի թեւերը ու կը հանդիպինք Համադաշապի զինւորներուն, իրենց կենդանիներուն հետ : Ետ կը գառնանք ու բոլորը կը տանինք Տեղտես, զլիաւոր ճանապարհէն հեռու, ապահով գաղանի վայր մը : Պէտք եղած կարգադրութիւնը ընելէ յետոյ, մենք զատւեցանք եւ ուղղւեցանք դէպի քաղաք՝ հանդիպելով Պատակաց, Քերծ, Իշխանի գոմ, Արտամետ եւ Ծվատան գիւղերը :

Մարտ 16.— Երեւանէն նամակներ ստացանք : Կոմսը կը գրէ թէ բաւական լուրջ աշխատանքներ կը տարւին հոն մեզի լծկան, սերմնացու եւ պաշար հասցնելու համար : Կը յայտնէ նոյնպէս, որ ոռուսահպատակ զինւորցու կամաւորները ետ կը կանչւին դէպի Ռուսաստան : Խմբապետները նոյնպէս հրաւիրւած են թիֆլիս, խորհրդակցելու համար կացութեան շուրջ :

Մարտ 18.— Գրիգորի ու Դանիէլ վարդ.-ի հետ առանձին խորհրդակցութիւն մը ունեցանք եւ պատասխանեցինք Կոմսի նամակին : Խնդրեցինք մասնաւորաբար ներգաղթող ժողովուրդը կազմակերպւած եւ բոլոր կարիքները բաւարարւած վիճակի մէջ ճամբայ հանեն Երեւանէն : Տեղւոյն վրա կեանքը երթալով կը սղի, ապրելու զըժւարութիւնները կը շատնան :

Կէսօրին Լեռնէն նամակ մը կը ստանամ : Կը յայտնէ, թէ Պլթենց պէտք է մէկնիմ եւ անասունները ստանամ : Պողոսը հետո առնելով՝

իսկոյն կը մեկնիմ Բերդակ . այնուեղէն ալ Ազատ կընկերանայ ու կը մեկնինք :

Մարտ 19. — Աթանանց կը պատահիմ Լեւոնին եւ Կոստիային : Անասունները կը քշենք Պլթենց : Կոստիան եւ Լեւոնը անցան քաղաք կարգադրելու , որ գիւղացիները հոն գան եւ անասունները բաշխենք ըստ կարիքի եւ կարողութեան : Քաղաք առաջնորդւեցան նոյնպէս Խիզանէն եկող գաղթականները , թւով 100 հոգի , բոլորն ալ քրդալոս :

Մարտ 23. — Քանի օրէ ի վեր Պօղոսի հետ Պլթենց գիւղն ենք : Գիւղական խաղաղ կեանք կապրիմ : Դլսաւոր զբաղմունքս որսորդութիւնն է , կը բարձրանամ մօտակայ լեռները եւ , բարեբախտաբար , առատ աղաւնիներու եւ կաքաւներու կը հանդիպիմ : Ամէն օրւայ մաեղէնը ապահովւած է : Թէեւ պատահեցաւ , որ օր մըն ալ սեւ ազուաւի չոր միսը կրծենք : Գիւղի մէջ ընդամենը 6 այր մարդ կայ եւ մէկ կին՝ Շիտանցի Ռէհանը , որ մէր հացը կեփէ : Յարութիւնի տունը կը մնանք ու գիշերները կանցընենք քրդական «լօ՛ լօ՛»-ներ մտիկ ընելով . . .

Քաղաքէն Լեւոնն ու Դանիէլ վարդապետը եկան եւ սկսանք անասուններու բաշխումը : Ամենաբարձր գին նշանակեցինք 30 բուբլի : Զնայած որ տասն անգամ թալանւեցաւ ոս խեղճ ժողովուրդը , սակայն նորէն սեւ օրւայ համար իր վերջին կոպէկը գիտէ խնայիլ : Յաջորդ օրը անցանք դէպի Խոսպ , մնացած անասունները վերին Հայոց Զորի մէջ ծախելու համար :

Եղան գիւղացիներ , որոնք քաղաքի մէջ ականջ կախելով ոսմէկավար քաղաքապետարանին՝ զրկեցան աժան զնով մէկ - երկու լլծկան ունենալէ : Անոնք կը կարծեն թէ քաղաքապետարանի մէջ յօրանցելով՝ երկինքէն եղ պիտի իջնէ , ու իրենք ալ պիտի բաժանեն . . . Անհրաժեշտ է գլուխը քարին զարնել , չեղածը ստեղծելու համար , սակայն ատիկա անոնց դործը չէր :

Արդէն կամաց - կամաց իրական իշխանութիւնը մեր ձեռքը կանցնի : Ժողովուրդը այլեւս քաղաքապետարանի ճամբան կորսնցուց . . . Միւս կողմէն զինուրական հրամանատարին տրւած ուազմական թիւթեւ պարտականութիւններն իսկ (կարգապահութիւն , հետազոտութիւն , եւայլն) ի վիճակի չեն կատարելու : Ռամէկավարներու զինւ . ներկայացուցիչ Զանդալեանը յուսահատած է այլեւս եւ խեղճ մարդը երբեմն իր ստացած հրամանները մեզի կը փոխանցէ եւ մենք կը դործադրենք իրեն անունով :

Մարտ 26. — Երեւանէն մեղ մօտ եկան Սահակ եւ Արմենակ Տ. Թովմասեան, շատախցի, եւ Յարութիւն Պիտերեան, պոլսեցի: Հետզհետէ մեր շուրջ կը հաւաքւին մտաւորական թէ մարտական բոլոր տարրերը:

Վարդապետի եւ Լեւոնի հետ միասին Կոստիայի մօտ գացինք, անասուններու գրամական հաշիւը փակելու համար: Հոն են նաեւ Համազասպի զինուրները՝ Միթթար, Միհրան, Յակոբ եւ Արամ. շատ դժգոհ են, որ մենք աժան գնահատած ենք իրենց կենդանիները: Շատ գէշ տպաւորութիւն կրեցի: Ահա մարդիկ, որոնք եկած են իրենց կեանքը զոհարերելու այս հայրենիքին եւ սակայն սակարկութիւն կը կատարեն այս խեղճ ժողովուրդին զոյդ մը լծկան տալու գործին մէջ: Կոստիայի միջնորդութեամբ յանձնեցինք իրենց պահանջած 7000 բուրլին, զիրենք լաւ մը խայտառակելէ յետոյ:

Մարտ 29. — Հանդիսեցնաք Կոստիային: Գէշ տեղեկութիւններ տւաւ մեղ ճակատի մասին: Թուրքերը երեք անգամ շատ բուռն կերպով յարձակում գործած են Բիթլիսի ուղղութեամբ եւ քաղաքը վըտանզի տակ կը համարւի: Համազասպն ալ քաշւած է դէպի Բէլու՝ չկարողանալով պահել Վնկվառը: Որոշեցաւ շարաթը մէկ անգամ Կոստիային եւ բժիշկին (Տէր - Թովմասեան) ժողովի կանչել մեղ մօտ, որպէսզի տեղեակ ըլլան մեր կատարած ներքին աշխատանքներուն եւ միաժամանակ կապ ու յարաբերութեան միջոց դառնան մեր եւ կառավարութեան միջեւ: Որոշեցաւ նոյնպէս մեր տրամադրութեան տակ դանւող զինքերը բաժանել ժողովուրդին: Տէրմէնը չի կարող կառավարել: Անկարգութիւնն ու անիշխանութիւնը կը շարունակի, ինչպէս նաեւ կողոպուտն ու մասնակի սպանութիւնները: Երկու օր առաջ Ատիկիւզալի մէջ, ոռուսերու կողմէ կը սպաննեին երկու հայեր: Քիւրտերու պակասը անոնք կը լրացնեն: Մեղքը ռամկավարներուն է. ոչ մէկ կարող եւ ազգեցիկ մարդ ունին իրենց մէջ եւ, որ զլխաւորն է, զսպիչ ոյժ չունին երբեք: Ժողովուրդին մէջ արդէն Բիթլիսի անյաշողութեան մասին կը խօսւի: Նահանջի սեւ ուրւականը գարձեալ կը թեւածէ մեր դժբախտ հորիզոնին վրա:

Մարտ 30. — Կացութիւնը հետզհետէ աւելի վտանգաւոր կը դառնայ: Մուշէն թէեւ սուսական օդնական ոյժեր հասած են Բիթլիսի ճակատը, սակայն վտանգը գեռ չէ անհետացած: Տէրմէնն ու իր կառավարութիւնը ահ ու դողի մէջ են: Կը կասկածին ընդհանուր նահանջէ մը: Հստ իրենց ստացած տեղեկութեանց, Մուսուլէն բազմաթիւ թուրք գօրամասեր կը շարժին Շատախի եւ Նորդուզի ուղղութեամբ:

Տէրմէն Զանգալեանին առաջարկած է 20 - 30 հոգով հետալուսութիւն մը կատարել Կասրիկի (Նորդուզ) ուղղութեամբ։ Զանգալեանը ճարահան մեզի դիմեց։ Իրեն օժանդակելու համար պայման դրինք, որ կառաջարութիւնը զինէ տեղացի ժողովուրդը։

Երեկոյեան Կոստիայի մօտ խորհրդակցութիւն մը ունեցանք՝ զբաղւելով ժողովուրդի ինքնապաշտպանութեան և ընթացիկ հարցերով։ Ներկայ էին բժիշկը, Պուլզարացին, Լեւոնի ու Զանգալեանը։ Յանձն առինք Լեւոնի հետ Զանգալեանին օժանդակել Կասրիկի հետազօտութիւնը գլուխ բերելու համար։ Մեզի պիտի միանայ նաեւ քողաքներու հարիւրապետ մը։

Մարտ 31. — Լեւոնի հետ անցանք Հայոց - Զոր՝ «մեր իշխանութեան սահմանները»։ Անդրօն ուղարկեցինք Խոսպ, բոլոր զինւածշատախցիները բերելու։ Հաւաքալայր կը նշանակենք Անկշտանց։ Երեկոյեան հոն կը դանենք Զանգալեանը 6 հեծեալի և 15 հետեւակի հետ։ Մեզի լաւ մը կը հիւրասիրէ։ Ստացւած հեռագրէ մը կը տեղեկանք, թէ հինգ օրւայ բուռն կռւէ յետոյ, թուրքերը Բիթլիսի ճակատին վրա ետ չպրաւած են, դերի թողլով 100 զինւոր, 2 սպայ և 1 զնդացիր։

Ապրիլ 1. — Յառաջ կը շարժեինք ու կը գիշերենք Դէմկոսնի։ Ջիւնախառն անձրեւ եւ սարսափելի եղանակ։ Փառաւորապէս թրջւածնք։ Տղաները խսկոյն տան մը մէջ առատ յարդ փուեցին և խոշոր կրակ մը վառեցին, որու շուրջ բոլորած՝ ուրախ - գւարթ գիշեր մը անցուցինք այս ամայութեան մէջ... Մեր հետեւակները եկան հասան մեզ, թւով 70 հոգի։

Ապրիլ 2. — Ժամը 3-ին ճամբայ ընկանք եւ ժամը 5-ին հասանք Կասրիկ։ Իրապէս սիրուն վայր մը եւ միաժամանակ ուազմական կարեւոր կէտա, որ հանդոյցը կը կազմէ հարաւէն (Շատախ, Նորդուզ) և կող գլխաւոր ճանապարհներուն։ Ինչ խօսք որ թշնամիի հետք չինք գտներ։

Կը շարունակենք մեր ճամբան եւ կը մտնենք Հոգոց - վանքի ձորը՝ նեղ, խորունկ, քարքարուտ, անդնդախոր... Երեկոյեան կը հասնինք Հոգոց - վանքը եւ հոն կը գիշերենք։

Աւերակ ու ամայի այս պատմական մենաստանը, կարծես, առանձին խորհրդաւորութիւն մը ստացած է այս ահաւոր ամայութեան մէջ։ Կար ժամանակ որ հայութիւնը գունդագունդ ուխտի կուգար այս մենաստոր սուրբին, եւ օրերով այս լեռն ու ձորը ուրախութեան ազաղակներ կարձագանգէր... .

Ապրիլ 3.— Առաւօտ կանուխ մեզի կը հասնին Պօղոսն ու Աստուրը, որոնց ետ ուղարկած էինք պաշար բերելու, մեր խումբի թիւր բարձրացած ըլլալուն պատճառաւ:

Ժամը 8-ին կը շարժւինք: Ճանապարհը կանցնի դարձեալ միւսնոյն սարսափելի ձորով: Երկու կողմերը կը բարձրանան ցից - ցից ահաւոր լեռներ, իսկ վարը, մէջտեղէն կը վազէ արագահոս Տիգրիսը, որը մեզի պիտի առաջնորդէ մինչեւ Շատախի կեդրոնատեղին՝ թաղը: Երկու մասի կը բաժնւի մեր խումբը, ձորի երկու կողմի լանջերով յառաջանալու համար: Յաճախ ստիպւած ենք ձիէն վար իջնել ու սանձէն քաշել: Փոքրիկ, անխոհեմ շարժում մը բաւական է մինչեւ վարը, ձորին յատակը, Տիգրիսի մէջ գլուորելու համար: Ուուս քողաքները ուղղակի ապշած են այս լեռնաշխարհի վրա ու լաւ մըն ալ կը հայհոյեն պառուսկի:

Ես կը գտնւիմ Տիգրիսի ձախ թեւի լանջին վրա: Դեռ մարդկային ոչ մէկ հետք: Կը հասնինք Ցընի գիւղը: Զգուշութեամբ ներս կը մտնենք: Ո՞չ ոք: Սակայն, տան մը մէջ կը գտնենք նոր հանւած զոյգ մը տրեխ եւ թոնիրի մը մէջ տաք մոխիր... Ուրեմն, մարդ արարածը անցած է այս կողմէն:

Քիչ մը եւս կը յառաջանանք ու կը հանդիպինք քանի մը անդէն քիւրտերու: Կը հաւաքենք ու մեր առջեւէն կը քշենք: Գականի մէջ անոնց թիւը կը հասնի քառասունի, որ կը յանձնենք մեր տղաներուն:

Չորի միւս կողմէն յառաջացողները կը մտնեն Նորովան մեծ գիւղը: Մենք ալ հետզետէ իջնելով՝ Կասր - Ճամէի քով Տիգրիսը կանցնինք ու կը բարձրանանք Նորովան: Կարճ հրացանաձդութիւն մը, ու կը մտնենք գիւղը: Հաւաքեցինք 114 անձ, որոնք արգելափակւեցան տան մը մէջ, պահակներու հսկողութեան տակ: Իրենցմէ կիմանանք, որ անցեալ աշունէն ի վեր այստեղ ապաստանած են, իբրեւ ամենասպահով վայրը Շատախին: Խալիւանցի աշխրէթը մէկ - երկու անդամ թալանած է զիրենք: Մեր ձեռքը անցաւ հազիւ 120 ոչիսար: Քիւրտերը կը յայտնեն նոյնպէս, որ թուրք զօրամասերը շատ հեռու են եւ իրենց հետքը չկայ այս շրջաններուն մէջ: Վերջերս սկըսած են յարաբերութիւն մշակել Խոշարի Բահրի բէյի հետ:

Գիշերը կը մնանք Նորովան գիւղը: Ցուրտը զգալի է, եւ մեր ձիւրը չենք կարող դուրս թողնել: Առանձին դժւարութիւն քաշեցինք իմ ձին տեղաւորելու համար, բարձր է ու ոչ մէկ դուռէ ներս չի մտներ: Պօղոսի ու Անդրոյի հետ գործի անցանք դրան չէմքը քանդելու եւ փորելու. դժւարութեամբ ներս մտաւ խեղճ կենդանին:

իսկ գիշերւայ լուսաւորութեան համար օդառեցանք մզկիթի ձէթէն :

Առաւօտեան քողաքները կանուխ ճամբու կը դնենք եւ Լեռոնի ու տղաներուն հետ կը մնանք հաշւեյարդարը կատարելու...

Մեր գործը վերջացած է... Կանցնինք Խացիս, ուր երեկոյեան հասած էր Աղատը : Քանի մը հնդի կրցած էին աղատւել եւ սակայն 102 անձ մնացած են Աղատի ճանկերուն մէջ... կը պատահինք Արկանիս . կը բռնւխն 14 հոգի եւս : Համագումար 270... Եթէ անփնայ են մեր տղաները, մեղքը իրենցը չէ : Թուրքերը սովորեցուցին մեզի : Շատախի կոփիներու ժամանակ, այս ըրջանի մեր հայկական գիւղերը չկրնալով ժամանակին մեզի միանալ՝ բնաջնջեցան նոյն այս քիւրտերու ձեռքով : Այժմ անոնց արդար վրէժը լուծւած է...

Կը մօտենանք Թաղին . օճապտոյս ճամբան կը բարձրանայ ու կիջնէ մինչեւ Տիգրիսի ափը : Կանցնինք Տէրտէրոջ կամուրջէն : Ճիշտ այստեղ է, որ մեր կոփիները սկսելէ 7 օր յետոյ, Լազկին (յայտնի աւաղակապետ) Թաղ եկաւ եւ գայմագամէն նուէր ստացաւ մեր 7 բանտարկեալ ընկերները՝ մորթելու համար : Եւ մէկիկ - մէկիկ մերկացնելով՝ սպաննեց զանոնք եւ Տիգրիսի ալիքներուն յանձնեց դիակները : Ահա ճիշտ այս քարին վրա ինկած էր մեր բոլորին սիրելի Յովսէփ Զոլոյեանը, Շատախի ամենասիրւած եւ յարգւած դործիչը : Այս դժոխքէն էր նոյնպէս, որ անսպասելի հրաշքով աղատւեցաւ բանտարկեալներէն մին, Յարութիւնը (Պայյլող) : Երբ իր վրայի շապիկն իսկ կը հանեն խողխողելու համար, յանդգնութիւնը կունենայ ինքինքը գետի ալիքներուն մէջ նետելու, եւ եկաւ ճիշտ 8. Մարդարեանի, մեր դիրքի առաջ դուրս ելաւ, Աղամի մերկութեամբ :

Կը մօտենանք 8. Մարդարեանի դիրքին : Սիրտս կը բարախէ, այնքան արագ, որ կարծես իր վանդակէն ահա դուրս սլիտի թոշի... Կը զգամ շունչը մեր հերոսներուն եւ կը կարծեմ լսել անոնց ստնածայնը... Դիմացը կանգնած է կառավարչատան հոկայ շէնքը : Մէջտեղը ձգւած է տախտակեայ հոկայ կամուրջ մը : Այս կամուրջին վրա էր որ մեր կուրի առաջին օրը, դիրքապահ Դաւիթի գնդակներուն տակ, անշունչ փռւեցան երկու ոստիկաններ, եւ այնուհետեւ ամբողջ 45 օր (Մարտ 29 - Մայիս 12, 1915) 100է աւելի ոստիկաններ եւ միլիներ փակւած մնացին այդ շէնքին մէջ՝ չհամարձակելով իրենց գլուխը ցուցնել, եւ իրենց խմելու ջուրն ալ հաղիւ թէ գիշեռով կը համարձակէին առնել...

Թաղի \*) մէջն ենք, բայց ի՞նչ աւերակոյտ . քար քարի վրա չէ

\*) Թաղը կը կազմէ երիք ամենի ձորերու հանգոյցը : Այս ձորերէն կը վազեն

մնացած . կլսակը ոչ մէկ տեղ այնպէս՝ չարիք չէ գործած , ինչպէս այստեղ : Դեռ տարին չլրացաւ մեր հեռանալէն , բայց արդէն անձանաչելի դարձած է այս չէն ու կտրիճ աւանը : Կանցնինք միւս Թաղը , Սիւտիկնայ գետի աջ ափը . ամէն քայլափոխին իրար յաջորդող յիշատակներ ուզմի եւ յաղթանակի օրերէն ... Ահա եւ մեր դիրքերը , որոնց տեղը հազիւ թէ կարելի է որոշել : Թշնամու կատաղի կրակի եւ թնդանօթի ոռումբերու տակ , մեր դիրքերը գետնին կը հաւասարւէին , բայց անոնց ետեւը յամաորէն , անպարտելի կը մնար թաղեցի ուզմիկը , մինչեւ որ խաւարը իջնէր եւ մեր կիներու բերած կաւ ու ջուրով նորէն պատնէշները կանգնէին անխորտակելի ...

Թո՛ղ եւ անցիր : Հոգիտ մի՛ խոռվիր : Մի՛ խոռվիր հանգիստ քունը քու մեռեներուդ ... Անցի՛ր անշըո՛ւկ եւ զգո՛յշ ... Անցի՛ր կամուրջը , ջրաղացները , Աստածածինը ... Անցի՛ր , անցի՛ր ... Զղըպի՛ս ճամբուդ վրա փուած անհամար հերոսներու ոսկորներուն ... :

Կը մնանք Տէրտէրոջ - Ճամեր : Զով , խաղաղ գիշեր : Նեղ հորիգոն , դեղեցիկ ու պայծառ լուսին ... Խը՛շշ կը գոռայ եւ կը մոնչէ գետը : Կախարդական մի ձոր : Կը սարսափիս , եթէ մինակ մնաս : Փուած անհոգ , գետնի վրա , աչքերս յառած եմ լուսնակին , Շատախի անուշ լուսնակին : Շարան - շարան կուգան դէպքերն ու դէմքերը ու , կարծես , պար կը բռնեն լուսնակի շուրջ : Ճիշտ տարի մը առաջ հայ մարտիկի գնդակը կորոտար այս լեռն ու ձորերը : Ահա այս տեղէն էր ճիշտ , սա առւակին քովէն , որ անցաւ Միհրան Զաթոյեանի 50 հոգինոց խումբը թաղ մանելու համար , մեր ամենածանր մէկ շրջանին , սակայն , հանդիպելով թրքական ուժեղ պաշտպանողական գծին , ստիպւեցաւ ետ դառնալ : Իրմէ յետոյ էր նոյնպէս , որ Սիւտիկինցի Բաղիկը — մեր սարերու արծիւը , յաջողեցաւ 10 հոգիով ներս մանել եւ խանդալառել մեր անվեհեր մարտիկները : Հեռու չէ Սողմանցը , Բոլս , Ճվկատան կամուրջը , որոնց շուրջ ի՞նչ հերոսական կոիւներ տեղի ունեցան ... : Սակայն , ընդհատենք : Զէ՞ որ դարձեալ պիտի վերադառնանք այս հպարտ լեռները :

Ապրիլ 5.— Առաւտեան ճանապարհ ընկանք . կանցնինք Սիւտիկնայ ամեհի ձորով , կը հանինք Կէօրէնդաշտ եւ կը տեսնենք չորս քողաք , որոնք կանէն եկած են : Անձրեւոտ , խայտառակ օդ է : Կը ստիպւինք հոն մնալ :

Սիւտիկնայ գետը եւ արեւելեան Տիգրիսի վերին հոսանքը : Երկու գետերու խառնարանին շուրջ փուած , ծառագարդ եւ բանաստեղծական , գուտ հայաբնակ սկանչլի , հմայիչ վայր մը :

Ապրիլ 6.— Սնձրեւը կը չարունակէ տեղալ։ Կը ստիպւինք սղանել մինչեւ կէսօր եւ աղաճանապարհ ընկնել։

Կը հասնինք Խան՝ Շատախի գուռը եւ ուզմական շատ կարեւոր կէտ մը։ Հոս կը գտնեին 50 քողակներ, որոնք կապրին դետնափոր խրճիթներու մէջ։ Պէտք եղած տեղեկութիւնները տւինք իրենց մեր անցած երկար ճանապարհի մասին։

Կանցնինք Հիրճ։ Մեզ հետ բերած ոչխարները կը բաժնենք երեք մասի։ մէկ մասը ճակատի ոուս հրամանատարին յանձնելու, երկրորդ մասը մեզ հետ եկողներուն տալու, եւ մնացածներու եկամուտով ձիեր գնելու մեր խումբին։

Անհրաժեշտ է յետ այսու անպայման ձիաւորներու թիւը աւելացնել։

Այս բոլորէն յետոյ, հանգիստ սրտով կը վերադառնանք քաղաք։

( Շարունակելի )

